

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄԸ

Դիմուած Համարքիսոնեական Անկիւնակեշ:

Յորմէ հետէ Հայաստան իր ճակատագիրը կապեց Յիսուս Նազովիցին, այն օրէն անիկա մաս կազմեց նոր Ընկերային ամբողջականութեան մը՝ որ խորքին, կամ նպատակին մէջ սահմանուած էր ըլլալու նոր և համամարդկային թագաւորութիւն մը։ Արդարն Հայաստան կը կազմէր, թէ՛ ժամանակագրականորէն և թէ՛ աշխարհագրարար, այս նոր գրութեան յառաջաւոր բանակը։ Իր ծնունդէն ասդին Քրիստոնէութիւնը առաջին անգամ Հայաստանի մէջ էր որ թօթափած էր սատրերկրեայ իր կեանքը և լոյս աշխարհ էր եկած իրքեւ ազատ և տիրող կրօնքը երկրին։ Իսկ Վարդանանց օրերուն, Քրիստոնէութիւնը արդէն իսկ ճանչցուած և հաստատուած կրօնքն էր օրուան մեծ ազոյն կայսրութեան, որ կ'ընդգրկէր Միջերկրականի ամբողջ աւազանը։ Հայաստան այս նոր կրօնական գրութեան հիւսիս-արևելեան ծայրագոյն սահմանը կը կազմէր։

Վարդանանց օրին (ինչպէս առհասարակ միշտ եղած է պատմութեան մէջ) երկու մեծ ուժեր կային մեզի ծանօթ աշխարհին մէջ։ Բիւզանդական Քրիստոնէութեայ Կայութութիւնը և Պարսկական Մազդեզական Թագավորութիւնը։ Առոնք շարունակ իրարու հետ բախումի մէջ էին։ Հայաստան, որ նախապէս Պարսկական կողմին մաս կը կազմէր թէ՛ քաղաքականապէս թէ՛ կրօնա-մշակութային տեսակէտէ, յանկարձ ինքինք գտած էր Բիւզանդական չըջանակին մէջ իրքեւ արգիւնք իր Քրիստոնէացման։ Բնական էր որ Պարսկական պետութիւնը ճիզ չխնայեր Հայաստանը կրկին բերելու իր չըջանակին ներս. բայց աւելի քան հարիւր տարիներու գրեթէ ապարդիւն փորձերէ վերջ եկաւ այն շատ բնական եղբա-կացութեան որ Հայերը վերստին ամբողջապէս իր կողմը շահելու միտք պայմանը առնոնց սրտերէն արմատախիլ ընելն էր նոր կրօնքը, և անոր տեղը տնկել վերստին Մազդեզականութիւնը։ Այս էր, իր պար-զագոյն հասկացողութեան մէջ, զրդապատ-ճառը Յազկերտի կրօնափոխութեան հրա-

մանագրին, որով ազդանշանը տրուած եղաւ Աւարայրի Ճակատամարտին։

Այստեղ վակագծի մէջ և անցողակի կ'արժէ մատնանշել նաև որ վերեւ յիշուած տեսանելի և ըմբռնելի զրգապատճառէն զատ, յաճախ շատ աւելի խոր և անտեսանելի ոյժեր են որ շարժման մէջ կը գնեն նման դէպքերը։ Մոոյդ է որ կոփէր տեղի կ'ունենար ընդունէջ Հայ զինուորի և Պարսիկ զօրականի, բայց պատերազմը Հայ ժողովուրդի և Պարսիկ ժողովուրդի միջև չէր։ Մոոյդ է որ Աւարայրի վրայ տեսանելիօրէն կատարուած ծառացում մըն էր փոքրիկ բանակի մը ընդունէմ խոշոր վաշտերու, բայց քաղաքական ըմբռստացում մը չէր եղածը։ Որովհետև Հայեր Պարսիկ թա-գաւորութիւնը գրած իրենց պատասխան-նամակին մէջ կ'ըսին բացարար օրէնքին մէջ թողուս մեզ՝ երկրի վրայ ուրիշ տէր չենք փոխանակեր քեզի հետո։ Զուտ կրօնական պայքարը մըն էր կատարուածը։ Խօրքի մէջ, բանակներու այս բախումներու ընթացքին և ընդունէջէն երկու անտեսանելի ոյժեր են որ կը պայքարին իրարու հետ . . . եւ որովհետև այս ան-տեսանելի ոյժերը — իրենց աննիւթական հանդամանքովն իսկ — չեն կրնար զէմ առ զէմ գալ իրարու, կը զործածեն մարդկութիւնը իրքեւ գործիք և իրքեւ պայքարի զաշա։ Ասիկա պատմութեան միստիկ մէկ-նարանութիւնն է, որուն ծալքերուն մէջ տեղը չէ խորանալու, բայց բաւ ըլլայ յի-շել անցողակի, որպէս լուսարանութիւն, Պօլոս Առաքեալի յատկանշական սա խօսքը։ «Զի ոչ է մեզ պատերազմ ընդ մարմեոյ և ընդ արեան (մարդու հետ), այլ ընդ պե-սուրիւնս, եւ ընդ աշխարհակալ խաւարիս այսորիկ, ընդ այս չարութեան որ ի ներքոյ երկնից» (Եփիս., Զ., 12)։ Աւարայրի զաշ-տին վրայ, վարագոյրի ետին, ճակատ ճա-կատի եկած էին Քրիստոնէութիւնը և օր-ուան իր մեծագոյն թշնամին՝ Մազդեզա-կան կրօնքը։ (Դարերու ընթացքին անունը պիտի փոխուի Քրիստոնէական կրօնքի թըշ-նամիին, բայց անոր զէմ պայքարող ոյ-ժերը՝ «այսք չարութեան», պիտի մեան նոյն)։ Աւ պատահեցաւ այն՝ ինչ որ միշտ պատահած էր, ինչ որ կը պատահի այսօր և ինչ որ պիտի պատահի միշտ։ Այսինքն՝

եւեւուրական ուժամանակաւոր պարտութիւն
եւ իրական յաղբանակ Քրիստոնեութեան:

Պատերազմական այս նոր «Թաքթիքը»
սկսու Քրիստոնէութեան Հիմնադիրով խոկ:
Ամենէն գէշ պարտութիւնը զոր մարդ-
կօրէն կարելի էր ունենալ, ունեցաւ Քրիս-
տոս — մատուցած՝ աշակերտէն, լքուած՝
իրհններէն, ուրացուած՝ հաւատարիմէն.
կատակուած՝ ռամբիներէն. — դատապարտ-
ուած ու խաչուած որպէս չարազործ՝ իր
սխերիմ թշնամիներէն: Կրնա՞ք երեա-
կայել ասկէ աւելի կատարեալ պարտու-
թիւն: Բայց ի՞նչ հրաշալի յաղթանակ իր
գատին և կրօնքին իր պարտութենէն վերջ:
— Եխուսի քաղաքուն հետեւող ուրիշ մը,
Ստեփանոս, մեռաւ քարերու տարափին
տակ, բայց իր կրօնքին չահեցաւ զինքը
քարկոծողներուն պարագլուխը, որ ետքէն
պիտի ճանչցուէր որպէս Առաջնորդ նա-
զովիրեցւոց աղանդինս: Նոյն այս Առաջ-
նորդը, Պողոս Առաքեալ, պիտի մեռնէր
Հռոմէի մէջ, բայց պիտի զրաւէր ոյաւիտե-
նականս այդ քաղաքը. զայն զարձնելու
համար միջնարերգը Քրիստոնէութեան: Ա-
ռաջին երեք քարերու Քրիստոնեաներ պիտի
այրուէին ու հալածուէին Հռոմէական
Կայուրութենէն, բայց նոյն այդ կայուրու-
թիւնը ի վերջոյ զլուխ պիտի խոնարհեցնէր
ընկնուած այս մարդերու կրօնքին ներքե-
և անոնց նշանը — խաչը — պիտի բարձ-
րացնէր իր գրօշին վրայ Հռոմէական ար-
ծիւին տեղ: Հայաստանի Քրիստոնէութիւնը
զրեթէ ճզմուեցաւ Տրդատի երկաթէ բը-
ռունցքին տակ և Լուսուորչի հետ մահուան
գուրը նետուեցաւ. բայց զուրս եկաւ անկէ
յաղթական ու տիրական: — Նոյնը պատա-
հեցաւ Տղմուտի եղերքին: Իրեւ ճակատա-
մարտ ու պատերազմական գործողութիւն
ամբողջական պարտութիւն մըն էր այն որ
Հայոց կրածը: Բանակին սպարապեալ, և
ոգին այս բոլոր չարժման, սպաննուեցաւ.
զօրքին ամենէն անձնուէր տարրը ինկաւ
կուսի դաշտին վրայ. բանակին խոչոր մէկ
մասը դաւաճանեց ու անցաւ թշնամիին
կողմը. մնացեալը նահանջեց զլիխիկոր և
անզլուխ: Այս բոլորով հանդերձ Աւարայրով
հիմքը դրուեցաւ քանի մը յաղթանակներոււ
նախ Քրիստոնէութիւնը աւելի ամուռ

թիւնը հաստատեց զայն: Դէպքին յաջորդող
հալածողական քաղաքականութիւնը ոչինչ
կրցաւ փոխել Հայուն զիմազձէն և հաւատ-
քէն, բացի քանի մը անվաւեր Քրիստոնեա-
ներու իսկական զիմազիծը մէջտեղ րերելէ:
Դէպքէն երկու գարեր վերջ, ուրիշ ահաւոր
փոխորիկ մը, փրթած Արտարիոյ խորքերէն,
զրիթէ սրբեց Միջերկրականի հարաւային և
արևելեան ափերուն վրայ աճած Քրիստո-
նէութիւնը, Մազգեզականութիւնն ալ միա-
սին: Ասկայն այս սհարաւային կործա-
նումէն վերջ վերապրեցաւ Քրիստոնէու-
թիւնը Հայ հոգին վրայ, ու այս վերապրումը
ան կը պարտի մեծազոյն չափով Վարդա-
նանց Մահու չափո զիմազրութեան:

Երկրորդ յաղթանակը այն եղաւ որ
Հայեր յարգանք պարտազրեցին թշնամիին
Քրիստոնէութեան նկատմամբ: Վարդանանք
իրենց արիւնով, այօինքն իրենց նախընտ-
րութեամբը մահուան ի վերայ պարսիկ գե-
նին, զիմացինին մէջ սաեզծեցին այն հա-
մոզումը թէ այս փոքր ժողովուրդին մէջ
կը գործէ մեծ ոյժ մը՝ զոր կարելի չէր
խորտակել, նույիրական սրբութիւն մը՝ ո-
րուն համար կ'արժէր մեռնիլ: Մարդ որչափ
ալ կուրացած ըլլայ և զրկուած՝ բարձրա-
գոյն գաղափարականներու նկատմամբ յար-
գանք տածելու շնորհքէն, դարձեալ զի-
տակցաբար կամ անգիտակցաբար զլուխ կը
խոնարհեցնէ հերոսութեան և անալլալ
համարձակութեան առջեւ: Քրիստոնէութեան
հանդէպ ստեղծուած այս յարգանքին հա-
մընթաց, պարսիկ, աւելի շիտակ Մազգե-
զական նեխազիտակցական աշխարհի մէջ
տեղ գտաւ իրենց կրօնքին տկար ըլլալու
զգացումը: Եւ պատմական իրականութիւն
է որ ոչ միայն Մազգեզական կրակը չվա-
սեցաւ Հայաստանի մէջ, այլ ընդհակառակը
Քրիստոնէութիւնը բազմացաւ Պարսկա-
տանի մէջ: Զմոննալ որ Ղեօնդեանց նա-
հատակութեան սիրտ ճմլող պատմութիւնը
կը պարտինք Պարսիկ Քրիստոնեայի մը՝ որ
աչք առնելով ամէն վատանգ, հետեւեցաւ
անոնց մինչև իրենց անապատային նահա-
տակութեան վերջին հանգրուանը: Եւ յիշել
որ եղիշէի զրքին մէջ էջեր կան յատկաց-
ուած զարձի պատմութեան մոզպետի մը,
որ չարչարանաց վերակացու նշանակուած
էր Ղեօնդեանց խումբին: Եթէ մինչեւ իսկ

առասպել նկատուի այս մոզին դարձն ու նահատակութիւնը, սակայն մոզպետին հոգեկան վիճակը, որ այնքան ճարտարօրէն կը նկարագրէ պատմիչը, խսկական ցոլացումն է հոգեկան դրութեան ամբողջ մոզութեան և բոլոր անոնց՝ որոնք շփման եկան Հայկական Քրիստոնէութեան, իր յարձակուղական և կրաւորական պայքարի ընթացքին:

Ուրիշ յազգթանակ մը, որ այնքան սերտ կապ ունի վերինին հետ, այն եղաւ որ Վարդանանք ուժգին հարուած մը տուին Մազգեզականութեան՝ որմէ ան չկրցաւ վերականգնիլ: Վարդանանց պատերազմով կը սկսի Պարսիկ կրակալպաշտութեան թափին խորտակուիլը և Քրիստոնէութեան համար սպառնալիք մը ըլլալէ գաղրիլը: Այս տեղ ալ զրեթէ պիտի պատահէր այն՝ ինչ որ պատահած էր զրեթէ դար մը առաջ Հոռվմէական Կայորութեան մէջ: Այս վրձնատկան դիմագրութեամբ Հայեր բացին լաւագոյն պատեհութիւն մը Քրիստոնէական կրօնքի առաւել տարածման, որմէ սակայն դժբախտաբար Քրիստոնեայ գործիչներ չի կրցան օգտուիլ: Ի՞նչ ընել որ Հայեր, դժբախտաբար, լաւ քարոզիչներ կամ հաւատքի լայն տարածիչներ չեն եղած: Ամէն ազգ, ինչպէս ամէն անհատ, իր մասնաւոր չնորհքն ունի: Հայերուն եթէ չէ արուած արրոբականութիւնորհը, գէթ տրուած է բարձրագոյն սկզբունքները կեանքի վերածելու, ապրելու, ի հարկին անոնց համար մեռնելու չնորհը Բիւզանդական կամ Հոռվմէական Քրիստոնէութիւնը, որ որպէս թէ ախոյեանը և զլիսաւոր տարածիչն էր այս կրօնքին, տարօրինակ յլմարութեամբ մը ոչ միայն չէր ուղարկեր հարկ եղած եղաբարական օգնութիւնը Աւարայրի մարդոց, այլ լուր կը զրկէր թշնամիին որ մտադիր չէ օգնելու իր կրօնակիցներուն: Ասիկա ինքնին մէկն է շատ մը փաստերէն՝ որ բան մը կար փոխուած պթիկունքին վրայ . . . Բիւզանդական Քրիստոնէութիւնը փոխանակ ամուլ վէճներով ինքզինք սպառելու, եթէ ունինար գէթ տարրական ողջմտութիւնը իր ոյժերը Քրիստոնէութեան տարածման տրամադրելու, ի՞նչ հոյակապ հունձք կար պատրաստուած իրեն համար: Հայ մշակներ քիչ էին, գլխաւորները ձերբակալուած և արգելափակուած՝ նահատակութեան համար.

մեացեալները զբազուած էին ներքին վէրքերը գարմանելով և փարախին հօտը յափելուակիչ զայլերու դէմ պաշտպանելով:

Ուր որ վրիպից Բիւզանդիոն, յաջողցաց իոլամբը Մազգեզականութիւնը տեղի տուաւ Մահմետականութեան ու Պարսկաստան կորսուեցաւ որպէս դաշտ Քրիստոնէութեան՝ գարերու համար:

Հոս է ուրեմն վարդանանց շարժման համապարփակ նշանակութիւնը. ոչ միայն պահպանեցին Հայ Եկեղեցին (և անոր պատեանին մէջ՝ Հայ ազգը), այլ՝ թոյլ շտուին որ նեղնան Քրիստոնէութեան սահմանները, գէթ իրենց յանձնուած ճակատին վրայ: Ինչ որ է Ֆրանք կարուոս Մարթէլի ճակատամարտը Բուաթիէլ մէջ 732ին, որով կասեցաւ Մահմետականութեան յառաջխաղացքը եւրոպայէն ներս, զրեթէ նոյն է Վարդանի զիխտաւորած (և Վահանի ի գլուխ հանած) ճակատամարտը Աւարայրի վրայ: Եթէ չի կրցան յառաջանալ՝ գէթ, ըստ առաքելական պատուէրին, սղտեղի կալանա: Ոչ միայն ձեռքէ չհանեցին բարձրագոյն կրօնք մը, այլ օգնեցին աշխարհէն վերցնելու թերի և անկատար կրօնք մը: Ու ամբողջ յանցանքը իրենց չէ եթէ անոր տեղ չկրցան տնկել կատարեալ ու ճշմարիտ կրօնը: «Այլ է որ սերմանէ, այլ է որ հնձէ»: Իրենք տեղ պատրաստեցին, անդաստանը հերկեցին, մինչև իսկ ցանեցին Աւետարանի սերմերը իրենց կեանքի օրինակով և արիւնով. բայց մշակներ չգտնուեցան ցանուածը հնձելու:

Հայութեան գերազոյն գանձն է իր Քրիստոնէութիւնը. այդպէս համոզուած էին նաև Վարդանանք: Եթէ կորսնցնէինք զայն, ոչ միայն շատ բան պիտի կորսնցնէինք մեր արժէքներէն, այլ ամենայն հաւանականութեամբ մենք ալ միասին պիտի կորսուէինք: Պահպաննենք զայն ուրեմն այն գուրգուրանքով, այն նուիրումով ու վճռականութեամբ որով պահեցին զայն Վարդանանք . . . ու վստահ կրնանք ըլլալ որ ան, Քրիստոնէութիւնը, մեղ պիտի պահպանէ ոչ միայն որպէս հոգիներ, որոնք օր մը պիտի մաս կազմեն Վարդանանց փաղանքին, այլ նաև որպէս Հայութիւն, որպէս Հայ ժողովուրդ՝ որ մաս կը կազմէ Աստուծոյ Թագաւորութեան:

ԱԱՂԻՄԱՑԻ